

## ԳԵՂՈՆՔ ԱՌԱԲՈՏՈՒԿ

**Առ ջինջ սեմովք ծիրանաթոյր այգուն գըրանց՝**  
**Տիւ լուսածին եւ դալկահար մութ գիշերոյ**  
**Յանհաշտ պայքար մաքառէին ընդդէմ միմեանց**  
**Խաղաղաւէտ երկնից յարկացն առ ի ներբոյ :**

Պարտեցաւ մովթ , եւ յաղթական  
կարապետէր տիւն արքային  
Ընդ երկնընթաց շատիղ արփեան ,  
Ընդ շաղ շողզող առաւօտին ,  
Ընդ քաղցրաձայն եւ հեշտալուր  
Զուգակրցորդ դաշնակութիւնս  
Երաժըշտաց բնութեան հանուր  
Զարթուցելոց այգուն յողջոյնս ,  
Ընդ հողմաշարժ խարշափս ի կոծ  
Սաւառնաթեւ զոստովք ծառոց :

Բարձր ի բարձունս լեզուք ի գանդ  
Զըգեալք ի ճօճ կուռ զանգակաց ,  
Եւ ծաւալեալ խոր արձագանդ  
Ընդ օդ , երկիր , ծոց անձաւաց .

Դաշնակաւողք ըզտուընջեան վարդապըսակ  
Ցերգ արկանեն րդյուսափայլ վառ յաղթանակ :

Առ լուռ շինին՝ խաղաղապահ  
Ցըցունազարդ խօսնակ այդուն՝  
Զերկայնաձիգն իւր պահ առ պահ  
Յեռեալ դաշնակ հեշտ ողբրուն,  
Զարթուցանէր զսաքրեալ երամըն թափառուտ  
Որ բգհետովքն ի բակ արձակ վագէ փութեատ :

Ի բարձրադէտ անդորր լերանց լուսաբոլոր  
Արփիահրատ ըսկայն երկնից վերաճեմէր ,

Զակն ի խոնարհ հարեալ ի բըուր ի դաշտ եւ ձոր  
Խայտայր անոյշ եւ ի գընացս իւր յառաջէր .  
Ըստ յառաջել փըթըթէր գեղ եւ շուք երկրի  
Ի տիպ Աղին աստուածատունկ փափուկ դրախտի :

Ծաղկունք համայն գունագունակ  
Զարդափայլեալ կուսից հանգէտ ,  
Զկարմիր , կապոյտ եւ զըսպիտակ  
Արկին զինքեամբք զարդս արփենից .  
Եւ պըճնեցան իբր ի հանդէս տօնուտ աւուրց  
Ի զուարթառատ խինդ արքային աստեղց հանուրց :

Կատարք խըրոխտ պերճ դմբեթաց ,  
Խորանաձեւ սարաւութից ,  
Եւ երկնարերճ աշտարակաց ,  
Վառին ի փայլը զերդ ջահից :  
Եւ ի կանաչ դալար ծըղեացն ի սաղարթուց ,  
Լուսանըշոյլ շողք հատանին ծածան ծուփ ծուփ ,  
Ըստ շոնչս հողմոյն փարեալ զնոքօք յառաւօտուց ,  
Մերթ նըւաղեալ եւ ցոլանան փաղփուն ընդ հուպ :

Իսկ Ովկիան անծայրածիր ձիգ աւաղան ,  
Ոսկեխաղաց հանգոյն դիպակ ծիրաներփեան  
Զինք առընթեր պարզէ երկնի .  
Ծնդ որ ճոխճեմ ահա խայտակն  
Անցանէ գայ թափառնակի  
Ահեղ ըսկայն բարձրայօնակ :  
Լուսապատար պէս հայելիք ,  
Ի ծաւաղեալ նըշոյլս աչաց  
Ցոլս արձակեն օդահերձիկ  
Բըլուրք եւ սալք , կատարք լերանց :

Անցեալ զլերամբք եւ առ վերջին անդ բըլրակին  
Ըսպառուածով պաղպաջափայլըն գաղաթան ,  
Զերդ ուղեւոր յանկարճ ըզկայ առնու յուղին  
Ու հեշտ մըրմունջ խոր յանապատն անմարդաձայն  
Յաւառնելոյ զբարձամբք հաւու հոլաթեւիկի ,  
Ի լուր առուի կայր սահանաց սահեալ հեղիկ .  
Յոր ակնարկէր եւ որխանայր  
Որ առ ոտամբ իւրով շողշող

կոհակաշարժ, գարնանաղայր,  
իբրեւ վարդից ըզթերթս ի շող  
Գըլէր զալիս իւր կարմրորտկ,  
կամ մերթ վարեալ ընդ ժայռ եւ ժիռ  
կարկաչահոս, փըրփիրատեսակ,  
իբր ըզյասմիկ ծաղկունս ի ցիր  
Սպիտակափայլ ցանէր, սրփուէր ըզծուփս ի թոր,  
եւ դարավէժ մըխէր յարօտ ի հովիտ խոր :

Իսկ ի հովտին ճաճանչաւէտ՝ զորով քերէր  
Վըտակն անոյշ ծիծաղախիտ վէտ վէտ ալեզք,  
Հովիւք խաշանց այգորէին զկենդանարեր  
Արեգական գալուստ պայծառ զըւարթ դիմօք .  
Եւ առ երի անդ պարաւոր ճարակէր հօտ,  
Որ հուպ յալիս մատչէր հարուվ զծարաւոյն տապ,  
Որ անդրէն դարձ փոյթ ի դալար առնէր յարօտ  
Վազվազելով կայտառ ի թինդ ընդոստ ի թափ :

Առ լեփ ի շեալ կողեալ վախիւք,  
Շնդոհական դահաւանդաց ,  
Լերինաթինդ անդուվ կանչիւք  
Այծք վազս առնուն թեթեւընթաց .  
Եւ հազըստէպ մաքեաց մայինք,  
Եւ առ նոքօք դառանց մանրիկ  
Փափուկ շրթանց կակուղ բընջինք  
Հընչեն ըզբլուր, դհովիտ լըոփկ .  
Եւ տընասէր հովիւք անդէն ի դալարւոյ  
Ի հովանիս հեղասաղարթ բարունակաց ,  
Հըսկեն խաշին մակաղելոյ յանդորր որոճ  
Յահ ի խուճապ քանասարիկ դոռ դազանաց :

Հովանաւոր անդ ի հովտին  
Եւ քաջառոյդ հովուաց մանկունք  
Առաւօտեն զըւարթագին ,  
Ծընօտք կարմիր, բիրք շողշողունք ,  
Արփիազգեստ զինչ զոյդ հրեշտակ  
Ցերկնից յերկիր վայրաբերեալ  
Ի յըզրօսանս կան անուշակ  
Յառաւօտին բերկրանս ծաւալ :

Առ հոսանքը կականաւոր առուին մանրիկ  
Առեալ դադար եւ մեղմաձայն մին խոր նըւագ  
Դաշն հարկանէր սըրտակոտոր, տըխրազգեցիկ,  
Անդ որ ի թիռ եւ որ ի թառ հաւուց դասակ,  
Երգէին ոչ, այլ լուռ ի յոստ դադարէին.  
Երգէր մանուկ եւ ըզվաստակ ձեռին ճեպէր  
Ի հիւս փընջից քաղեալ ծաղկանցըն ցօղագին.

Իսկ գեղաղէշ առ իւրն ընկեր,  
Գառնուկ ընդել եւ լուսակիզն  
Քաղցրահամբոյր հանդչէր անդորր  
Հանդըստաւէտն ի դալարիս  
Անդէտ բաղդին իւր քօղաւոր :

Հիւսեալ ըզփունջս՝ յարեան մանկունք,  
Ոստեաւ ի վեր եւ մայրամած  
Անմեղական թեթեւ գառնուկ,  
Եւ ճանապարհ կալան յընթաց :  
Որ ի ձեռին տանէր ըզփունջ,  
Որ ընդ իւր հետո ըզգառն ածէր .  
Եւ երթային լուռ անմըռունչ  
Ի սուրբ տաճար ընծայաբեր :  
Գառնուկն ի ձօն էր գոհութեան ,  
Զոր առ Աստուած տանէր մանուկ ,  
Զի զիւր մայրիկն օրհասական  
Շնորհեաց անդրէն բարձեալ ըզսուգ :  
Փունջք երկրորդին դեռ եւս դալար ,  
Ալտասուաթաց կային յափիկ .  
Տակաւ եւ ինք նոցին տիպար  
Խամրէր ելով որբ անմայրիկ :  
Հիւպըն ծաղկանց էին ի զարդ  
Խոր մահաքուն ցուրտ դամբանի ,  
Հանդուցելոյ մօր խանդակաթ  
Ի սեաւ սուգ դառն հէք որդեկի :  
Նոքա ելին ըստ ափնածիր սպառուած հովտին ,  
Իսկ իմ տըխուր ջերմ արտասուս բընակակիր ,  
Ի նոցուն հետո հեղեալ ընդ շաղս առաւօտին ,  
Անցի ոստոց ընդ հովանեաւըն լայնալիր ,  
Ուր խոր պատէր զինեւ թախիծ սուգ տըրտմական ,  
Ըստ պատառել մըթին քօղոյն ըստուերամած ,

Առ նըշուլիւք լուսաբորբոք արեգական ,  
Յիշատակաց մէն մի պակաս սերտ սիրելեաց .

Որոց փոխան՝ ծաղկանց նըւէր  
Դառն արտասուս սիրտ իմ քամէր :

Հ. Ա. Ե.

Յուլիս .

Ի յուլիս ամսոյ , որ է թամուղ<sup>1</sup> , ար-  
ժան է 'ի յայս ամսուս զհին այդիքն  
վաստակել , ոչ յամէն օրն 'ի բուն՝ այլ  
առաւօտն սկսիր մինչ երեք պահն լինի  
աւուրն վաստակէ՝ և թող . և երբ ընդ  
տահրայն<sup>2</sup> և ընդ ինն պահն անցնի օրն՝  
ապալ<sup>3</sup> վայր վաստակէ մինչև 'ի մութն .  
և յակնբցնելն ծածկէ զտնկին տակքն  
որ արեն չաւերէ . և զբուցն<sup>4</sup> մանրել է  
պարտ անհնար<sup>5</sup> , զի գոյցն փոշին սրն-  
ցընող է և մեծցնող կուղին և պտղին :  
Եւ յայս ամիսս է պարտ զպատերն շի-  
նել , և զմորենին տնկել , զի լաւ բանէ :  
Եւ 'ի սոյն ամիսս վաստակէ զսիզուտ<sup>6</sup>  
և զնիլանու վայրոն . սակայն տես որ  
լուսնին վեշտասաներորդ օրն լինի , և  
արեգակն 'ի խեցգետինն . և երբ վաս-  
տակիս՝ թող որ չորնայ՝ և ապա ժողո-  
վէ . զի եթէ երբ կանաչ լինի ժողովես՝  
այլում վայր բուսնի . և պատեհ է յե-  
զել զհերկելն 'ի մայիսոյ եօթնետան  
աւուրն 'ի վեր , մինչև 'ի թամուղն ,  
որ մտանէ լուսին յայծեղիւրն . և 'ի  
թամուղոյն վեշտասաներորդ օրն պարտ  
է ժողովել զխոսն և 'ի դուրս ձգել որ  
այլ չինի : Եւ եթէ պակասութիւն կե-  
նայ փայտի՝ որ վասն շինման հարկաւոր  
պէտք է , նա կտրէ այս ամիսս երբ փլէ  
լուսինն , և զհերկ կամ զհերկուն՝ որ

բակլայ կամ ճուղպան լինի ցանած և  
քաղած , զգետինն 'ի նոյն ամիսս վաս-  
տըկէ , նախամ հերկ մի արժենայ . նոյն  
պէս եթէ այլ խամ գետին չունենայ  
ոք՝ որ փոփոխէ , նա երբ հնձէ զարտն՝  
զինչ որ լինի , նա մինչեռ խոզանն դա-  
լար լինի՝ պատեհ է մինակ զլուծքն 'ի  
ներքս դնել և վաստակել , որ աշունն  
այլ վայր ցանես . կամ հերկն խափան  
թողուս մինչև 'ի մէկ այլ տարին՝ ըստ  
գետնի տեղւոյն ուժոյ : Նոյնպէս և յայս  
ամիսս կտրեն զծառանցն և զթվին տե-  
րեն . հնձեն զդաշտաց խոտն և չորցնեն  
և պահեն ձմեռան համար . զի թամուղն  
յօտած ծառանցն և պատրուսացն՝ իբր  
գարունն է բուսցնող :

### Ի ՎԱՍՏԱԿՈՑ ԳՐՈՑ

Տկարութիւն և զօրութիւն ձեռնտու-  
լեալ միմեանց՝ գովելոյ արժանի են . զի  
տկարութիւն՝ զխոնարհութիւն և ըզ-  
քաղցրաբանութիւն ուսուցանէ , և յու-  
սով կալ առ իրաւունս արդար դատա-  
ւորին Քրիստոնի . իսկ զօրաւորքն ճը-  
մարտեալք՝ բերդ ամուր լեալ տկարացն՝  
և օգնական և տուիչ բարեաց . որք ըն-  
դունելոց են զանեղծութիւն և զանանց  
փառմ . որք միմեամբք զանուանսն առ-  
նուն և զհատուցումն յարարչէն :

Յիմարութիւն և իմաստութիւն պի-  
տոյ են յերկրաւոր վարս . յիմարն զհա-  
ւանութիւն և զհնազանդութիւն առ ի-  
մաստունն ունի , զիտել առ 'ի նմանէ  
զլաւսն . զի իմաստութիւն զառաջնոր-  
դական միտս ստացեալ ունի :

1 Ըստ Հրէից և Տաճկաց :

2 Միջօրէ :

3 Թուի առա այլ կար , այսինքն հուս անգամ , նորէն :

4 Թուի գուշն , հողի կոշտ :

5 Ցոյժ , շատ :

6 Զըռու խոտոտ տեղ :